

հետ, — կը սիրեն Հայերը. Կարելի է նոյն խոկ ըսել թէ բլուզը օտարներէն անոնք են որ ամենէն աւելի մտերմօրէն կը սիրեն Հայերը, կը ճանչնան զանոնք եւ սրանց կ'ու զին անոնց բարձրացումն ու փրկութիւնը, այդ միսիրմարներէն մին որ իր գրիմէ բովանդակ կևանքը Տաճկահայոց մէջ անցուցած է, կ'ըսէր վերիները՝ Պոսթըն՝ ատենափոստթեան մը մէջ՝ « Կրպիմէ Հայերը, եւ ինքզինք Հայ կը զգամ, ու հպարտ եմ ինքզինք Հայ զգալուս : » Այդ աղնիւ եւ խորատես գործիչները նկատած են ինչ որ կայ առողջ, ուշիմ, կրակո՞մ մեր գուրաւոր ասրկութեամբ ապականուած ցեղին հոգույն խորը. կը գնանատեն զայն, եւ կ'ուղին փրցնել ստրկութեան կեղեւը ամրողլազէս : Կրնանք յուսով որ անոնք իրննց այդ գործը պիտի առնին հայանեն մինչեւ վերինական եղբակացութիւնը : — Սասունի եւ Մոռշվ վերին աղիողորմ դէպքերու միջոցին, Խարբերդի ամերիկեան հրապատակը՝ Տր. Նորթըն, շատ աւելի նուանդուն հայանպատ գործունէութիւն ցոյց տուաւ քան եւրոպական պետութեանց մնջ մասին ներկայացուցիչները :

Ամերիկեան կառավարութեան այդ նոր զիրքը՝ Օսմաննեան պետութեան հանդէս, ամէն պարագայի մէջ՝ սա երկու արդինքնեն մէկը պիտի ունենայ : Կա՛մ Ամերիկի պիտի կատարէ վճռական քայլը, ու Եւրոպա՝ անկարող զայն արդիելու, պիտի հնատեւի անոր եւ մասնակցի : Եւ կամ, Եւրոպա, որ չ'ուղիր թոյլ տալ Ամերիկայի իր գործութիւնն ու տիրապեսուութիւնը տարածել Հին Ալյաքարէին մէջ, ինքն խոկ պիտի ստիպուի Սրբւելեան հարցին լուծումը փութացնել, միջամտութեան պատճառ չձգելու համար Ամերիկայի : Երկու պարագային՝ ալ մնջ կարող ենք օգտուիլ :

Զանանք ընել ամէն ինչ որ կրնանք՝ բազմապատկելու համար ամերիկեան համակրութիւնները, որոնք՝ ինչ ձեւով ալ իրականանան՝ մեզի համար միշտ բեղմնաւոր եւ բարերար պիտի ըլլան :

ԱՐԾԱԿ ԶՈՊԱՆԵԱՆ

## Ահաւասիկ

~~~~~

Ահաւասիկ ցլափիկները որ ստուեներուն կ'երան, Խարխափիկն, այրանդակօրէն, Ու կը խնդան, ու կուզան դեռ : Ահաւասիկ հոգիին բովայաւուրները, ինչ- ուժարափ, ու բախծոն, զոր կը սպառէն Անկարենին խօտ տեսներ :

Ահաւասիկ միսիրիկները, զուլիսին ծոռած, ու մնայլ, Որ զերնարդիայինը միշտ կը փետնեն, Խնկենով աղօրիներ խօտ :

Ահաւասիկ ստուկներն, երկրպագուներ, որ կը հասնին իրօնին ոչին արդէն, յանհայոյ կը հասնին իրօնին ոչին արդէն, Անենքն ալ պաշտանու :

Ահաւասիկ ամբոխին մէջ սինիկներն ալ, օրի Շատցած, որ կը բորկեն ուսերենին, Եւ ինքզինին կ'ուրանան :

Ահաւասիկ միտի սնանկներն, հանձարներ յանարի, Որ իրենց ճառեռուն վրայ կը ծիծակին իրենց նախ, եւ ո՞րքան :

Ահաւասիկ ճառեռացածները, սիրելին ու ապրէնին, Որ արդէն խիլ մնուիի կը սկսին, Յոզմած ու կենանի դժգուն :

Ահաւասիկ ճառեռերը, խեղներ զոր կ'այլ բիրն ցաւերն այս կեանին սուս եւ սին, Գլուխուր:

Ահաւասիկ իմ սիրս ալ, զոր չի հասկցայ րենաւ, Եւ իմ հոգին յամախուած ցնորդեն, Եւ անձն հանամի յանդուեցր հասար :

Ահա, ահա աշխարհը, ուր ամենքն ալ կար Միեւնյի տառապանիը կը հերկն, Զի հասնացէն իրաւ :

ՎԱՀԱՆ ՄԱԼԻԶԵԱՆ